



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Ե ԳԻՂՏԱԿԱՆ
ԱԻԱՆԴԱՎԵՊԵՐ



ՊԱՍԱՆԻՒՆ
ԳՐԱԴԱՐԱՆԸ
ՀԱՏՈՐ ԹԻՒ 41



892
0 - 65

ՕՍԻՐԻՍԻ
ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ



Դ. ՏԱՐՔ

թիւ 5

Հրատարակութիւն «ՍԱՀԱԿ-ՄԵԽՈՊ», Տպագրատան

«ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ»

1. Էսմիտոս եւ Ապողոն
2. Ախիրնով
3. Թեւաւոր Զին
4. Պահոմ
5. Պանտուա
6. Եղիա եւ ուրիշ Պատմուածքներ
7. Միսաւ
8. Անտեսուած Կայծը
9. Ամայկ
10. Մարդիկ ինչո՞վ կ'ապրին
11. Օկիրը
12. Թեսեսու եւ Լաբիւրինթոսի Վիւապը
13. Լինչի Արարատի վերելքը
14. Ելերէսը ինչպէս կը փորձենմագլցի
15. Հայաստան 2330 տարի առաջ
16. Էտիսըն — իր կեանքը եւ զիւտերը
- 17.
18. Արշաւներ դեպի հիւսիւսային բեւեռ
19. Պիզարո եւ Ինքայի զանձերը
20. Ուղեւորութիւններ Ափրիկի մէջ
21. Հասան, Ճնճղուկ եւ Խուլ Խաչիկ
22. Վարդան Փիլիկիամ Երազի մը Գինը
23. Վահապ
24. Ստաման Ծռեր
25. Կրակի դարը
26. Ծանրացած Կեղծամը
27. Դարերը զլտուելով անիւր ստեղծեցին
28. Ասա, Հսի Լինկ Շին եւ Բըրքին
29. Առաջին ժամացուցը
30. Կրակի Ուժը
31. «Եւ Եղեւ լոյս»
- 32.
33. Լոյսի հրաշալիքները
34. Նոր ուժեր՝ նոր օրեր
- 35.
36. Երբ պիտի տանինք գիտութեան յաղ-քանակը...

392

0-65

Ար

ՕՍԻՐԻՍԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

19 NOV 2011

03.09.2013

73302



ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՎԻՃԱԿ

ԵԿ

ՏԱՅΦՈՒՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Եղավակիոյ մայրաքաղաքին մէջ պատերազմական վիճակ յայտարարուած էր կարծես, այդ օր։ Պալատէն ներս և անկէ դուրս՝ զինուորական կեդրոններուն, զինարաններուն և զօրանոցներուն մէջ, մեծ պատրաստութիւններ կը տեսնուէին Տայփընի մօտալուս մեկնըման և գէպի եղիպտոս զինուորական արշաւանքին համար։

Տայփըն, հակառակ թագուհիին խնդրանքներուն, կը մերժէր մի քանի



3749-55

օր միալ և համեցչիլ իր երկար ճամբոր-
դութեան յոգնութիւններէն : Մեր
դործը յաջողցնելու համար, կ'ըսէր ան-
շարունակ, պէտք է այս անդամ կըտ-
րուկ, արագ և վճռական ըլլար :

Երեկոյին ամէն ինչ կարգադրուած
պատրաստ էր, արշաւանքին մասնակցող
զինուորները ընտրուած և ճամբո-
պատրաստութիւնները տեսնուած էին,
երբ Տայփըն վատահելի հրամանատար-
ներէ կազմուած իր սպայակայտէն ըն-
կերակցութեամբ ըոլոր զինուուները,
ձիերը, և պատերազմական զոհազան
ուրիշ պիտոյքները քննելէ ետք, առ-
տրւան համար տուաւ մեկնման հրամա-
նը:

Յաջորդ առաւոտուն Եղիպտոս վե-
րադարձը սկսած էր արդէն, Տայփըն
իր 72 վարժ հետեւորդներով առաջ
անցած կ'առաջնորդէր Ասօի անհամար
հեծելազօրքերը : Այնքան կատաղի կը
քշէր ձին որ իր վարժ զինակիցներն
անդամ չէին կրնար հետեւիլ անոր ա-

րադ ընթացքին: Այնքան անհամբեր
կ'երեւէր ան:

Այսպէս եօթը օր շարունակելէ
ետք, Ասօի գորքերը հասան Եղովախոյ
սահմանազլուխը: Հոդ կարծ դադար
մ'ըրին, որմէ յետոյ Տայփըն հետե-
ւորդներէն 20 լաւագոյնները ընտրելով
յառաջ անցաւ, պատուիրելով միւսնե-
րաւն հանդարտօրէն հետեւիլ իրեն:

Հիմա աղատ էր կայծակի արա-
գութեամբ սուրալով համնելու իր նողա-
տակին, վստահ թէ իր վարժ զինուոր-
ները ճիշդ ատենին պատրաստ պիտի
ըլլային օգնելու իրեն: Միայն կէսօրի
տաքերուն և կէս դիշերին մի քանի
ժամեր հանգիստի յատկացնելով, օրեր
շարունակ կը սուրար ան, մերթ անա-
պատներու, մերթ ճահճուտ վայրերու
և մերթ դալարագեղ դաշտերու մէջէն,
մինչեւ որ հասան այն փոքր խրճիթը,
ուր իր մետաքսեայ կերպար ձգած էր,
եղբօր Օսիրիսին պատմուճան մը պատ-
րասել տալու համար:

Հոն հասնելուն, առանց նոյնիսկ
ձիէն վար իջնելու, աճապառանքով ան
ձայն տուաւ դերձակին և հարցուց թէ
վերարկուն կարուած ըմսցա՞ծ էր:

— Այո՛ Տէր իմ, ըմսցած պատրաստ
է: Տեսէք որքա՞ն աղուոր, ո՞րքան
վայելուչ բան մ՞եղաւ, պատասխանեց
դերձակը խրճիթէն դուրս վազելով:

— Գիտեմ, զիտեմ, պատասխանեց
հսկան անհամբեր: Հո՛ս տուր, նայելու
ժամանակ չունիմ... պէտք է երթամ:

Եւ անոր ոտքերուն առջեւ քոսկ
մը ձգելով խլեց հազուատը ապշահար
դերձակին ձեռքէն, ձին մտրակեց ու
անհետացաւ փոշիի ամպի մը մէջ:

Ասոր յաջորդեցին արագընթաց
ճամբորդութեան երկու օրեր եւս, երբ
սէղերու այդ փոքր անտառին մէջ կոր-
ուած առաջին հիւղակին հասնելով
Տայփըն իջաւ իր երիվարէն և ներս
մտնելով գոյցեց դուռը:

Իր և հոն բնակող մենակեաց ար-
ևստաղէտին զաղանի խօսակցութիւնը

տեւոց բաւական երկար: Վերջապէս
Տայփըն դուռը բանալով կանչեց իր
հետեւորդները, և ըստաւ.

— Ասկից վերջ մեր ճամբան կը շա-
րունակենք Նեղոսի վրայով: Կրնաք
ձեր ձիերը քաշել բերել հոս: Անոնց
անհրաժեշտ հոգը ստանձնած է մեր
այս բարեկամը: Հիմայ առէք այս և
ճահճին բերանը տարեք: Հոն եղեգ-
ներու մէջ պահուած նաւ մը պիտի
գտնէք: Ապահով զետեղեցէք անոր
մէջ և պատրաստուեցէք ճամբորդու-
թեան:

Պապիրոսի տերեւներէն հիւսուած
ծածկոյթի մը մէջ խնամքով փաթթը-
ւած այդ առարկան, զոր Տայփըն ցու-
ցուց իր հետեւորդներուն և հրամայեց
ապահով նաւ փոխազրել, երկայն սըն-
տուկ մըն էր: Դագաղ մը կարծես,
ինչպէս զինուորներէն մին նկատել
տուաւ իր ընկերներուն: Իրենց տէրը,
սակայն, ոչ մէկ բացատրութիւն տուաւ
և ոչ ոք կը համարձակէր աւելորդ հար-

= 120 =

ցումներ ընել։ Այսպէս առանց այլ և
այլի մնտուկը նաւ փոխադրուեցաւ ու
շատ չանցած բոլորը միատեղ նեղոսի
լայն ջրերուն վրայ սկսան զետին ա-
րագութեամբ սուրապ հոսանքն ի վար։

Յաջորդ երեկոյին նաւակը հասաւ
թեփէ արքայանիստ շքեղ քաղաքը ուր
Օսիրիսին պալատին մօտ կանդ առին և
դիշերուան մթութենէն օգտուելով, ան-
նրշմար Տայփընի յարկաբաժինէն ներս
փոխադրեցին իրենց բեռը։



ԵՐԱՅՐ ԵԼՔՈՒ

Առաւօտուն առաջին առթիւ Տայ-
փըն ներկայացաւ իր եղբօր, և սովո-
րական բարեմաղթութիւններէ ետք
պատրաստ վերարկուն մատուցանեց ա-
նոր, և ինդրեց։

— Թող Տէրս հաճի փորձել այս
արքայական վերարկուն։

— Սիրով, եղբայրս, պատասխա-
նեց Օսիրիս, հիմայ, անմիջապէս . . .

Այդ աննման կերպառէն պատրաս-
տըւած էր փառաւոր վերարկու մը, ո-
րուն նուրբ, նախշուն արտաքինէն կ'ար-
տացոլար առտուան պայծառ Լոյսը,
Օսիրիսի փառաւոր կազմին աւելցնելով
լուսեղէն փայլ մըն ալ։

— Թագաւորական պարզեւ մըն է
այս, արդարեւ, պատասխանեց Օսիրիս
հրճուած։ Հաղար շնորհակալութիւն-
ներ . . . Լոյս կ'աղաչեմ, ինչպէս կա-

**

ըելի է ինձ փոխարինել ձեր այս ան-
գընահատելի նուելը:

— Հաճեցեք, տէր, այս վերարկուն
հագած այս երեկոյ պատուել ծառայիդ
սեղանը, պատասխանեց նենզամիտ հիւ-
րը, կեղծ ժպիտ մ'երեսին: Այսքան
հազուադէպ են Ձեր այցելութիւնները
իմ համեստ սեղանին, այնքան կը զլաց-
ուի ինձ ձեր ներկայութեան շնորհնու-
պատիւը որ այցելութիւն մը միայն
բաւ է փոխարինել բոլոր այդ գոհովաւ-
թիւնները զորս յանձն առի այս
վերարկուն պատրաստել տալու համար:

Օսիրիս երբեք չէր ուսուբեր
Տայփընի ճաշկերոյթներէն: Գիտէ թէ
թէ՝ անոնք անպայման զինովութեամք
կը վերջանային, բան մը որ ինք ուր-
տանց կ'ատէր: Բայց, այս առթիւ, չու-
զեց մերժել իր եղուոր իմողանքը, աղ-
նըւօրէն խորհերով թէ հաւանաբար
միայն Տայփընը չէր որ պէտք էր այ-
պանել ոգելից ըմսկելիններու ցուցուցած
իր անբնական մոլութեան համար:

Եղբօրը մեկնումէն յետոյ Օսիրիս
կնաց իր թագուհոյն մօտ և անոր ցու-
ցուց ստացած նուելը, և պատմեց թէ
խոստացած էր այդ զիշեր Տայփընի
հետ ճաշել:

— Բայց կ'ըսէիր թէ այլեւս երբեք
անոր քով պիտի չերթայիր..., պատմա-
խանեց Խսիս սրտնեղած:

— Այսքան աղնիս վերաբերմունքի
և իշխանական նուերի մը փոխարէն
բաշտէս կընայի մերժել իր հրաւերը,
ըստ Օսիրիս:

— Ո՞հ որքան միամիտ, որքան բարե-
սիրտ էք, կը զդամ թէ ի զուր չէ այս
բոլորը, Յետին միտք մ'ունի որ չենք
զիսեր..., ողբաց թագուհին:

— Լաւ, հիմա քիչ մը անարդար չե՞ս
անոր հանդէպ, հարցուց Օսիրիս փափ-
կօրէն, Վատահաբար մեր վայելած շը-

Նորհներէն շատերը զլացուած են իրեն և
խեղճը...

— Ե՞ս, անարդա՞ր անոր... ընդ-
հակառակն կը ցաւիմ իրեն համար,
պատուախանեց իսիս արցունքոտ աչքե-
րով, Բայց իր տձեւ կազմն ու տգեղ
դէմքը պատկերն են իր հոգեկան բնու-
թեան և տարածեւ մտքին, Յետին
մտքեր ունի, քու անձիդ դէմ կը դա-
ւէ..., Մի՛ երթար, կ'աղաւմ, մի
երթար իր մօտ այս դիշեր:

Հակառակ անոր որ Օսիլիս և Իսիս
աստուածներ էին, երկիր իրենց ընտիւ-
թեան երկար տարիներու ընդացքին
մարդկանց հետ այնքան սերտ շփում
ունեցած, անոնց ցաւերն ու ուրախու-
թիւնները այնքան մօտէն զգացած էին
որ մարդկային զգացումները էինց
երկբորդ բնութիւն մը գարձեր էին:
Սկսած էին այլեւս նախ և առաւելապէս
զգալ, խորհիլ և զործել որպէս մարդ:
Ու ահա կարծես Իսիսի մէջ սիրոյ և իր

ամուսնին նուիրման մարդկային զգաց-
ման կը միանար անոր ապահովութեան
համար մասնաւոր հոգ մը : Անորոշ
վախ մը համակած էր անձնուիրութեան
տիպար այդ ամուսինը: Եւ իսիս ան-
կարող իր զգացումները դասաւորելու և
վերլուծելու, կը բաւականանար թա-
խանձազին խնդրելով որ Օսիրիս այդ
գիշեր տեղ մը չերթայ:

— Բայց ինձի ի՞նչ կրնայ ընել:
կը հարցնէր Օսիրիս: Մանաւանդ իմ
սեփական պալատին մէջ չի կրնար իմ
անձիս դէմ գործել, ինձի վսաս մը
հասցնել: Բայց որպէսզի սիրող հանդար-
տի, կը խոստանամ վերադառնալ կէս
զիշերէն առաջ..., վերջացուց Օսի-
րիս, սիրալիր ողջագուրելով իր կողա-
կիցը:



ԽՆՃՈԹՔԻ ԵՐԵԿՈՆ

Այդ երիկուն անօրինակ անհանգըստութիւնն մը կը զգար իսիս : Երբեք քուն չունէր : Այլանդակ երազներ կը տեսնէր : Աչքին առջեւ դիւային, անհեթեթ էակներ զինք ծաղր կ'ընէին կը կարծէր : Անդամ մը նոյն խակ կարծեց թէ ամբողջ մթնոլորտը արիւնով ներկուած էր : Հեռուն՝ բակին միւս կողմը՝ կը տեսնուէին Տայփընի յարկաբաժինին պատուհանները, որոնցմէ հեղեղանման հոսող լոյսին հետ կուգային նաեւ խնդութեան ձայներ : Այդ ձայները, սակայն, կերպով մը ալ աւելի կը սաստկացնէին իսիսի զգացած ներքին անապահովութիւնը :


Խակ Տայփընի յարկաբաժնին մէջ բացուած էր իշխանապայել սեղան մը ընտիր համադամերու : Օսիրիս և Տայփըն, երկու իրարու բոլորովին աննման

եղբայրներու, գրաւած էին ճոխ սեղանին երկու ծայրերը : Մէկը միւսէն աւելի համեղ, մին միւսէն աւելի հազւագիւտ պնակներ իրարու կը յաջորդէին, յասուկ սպասարկուներ, կարծես մասնաւոր կարգադրաւթեան մը համաձայն, զինիի բաժաները միշտ կը Եցընէին հազուագիւտ ըմպելիներով :

Դէպի ճաշի վերջաւորութիւնը, Տայփըն, որ աւելի գինիով արրեցած կ'երեւէրքան ճաշէն կշապած, ընդուացածքեց իր նստարանէն, և բաժակը վեր առնելով առաջարկեց խմել իր եղբօր, Եղիպատոփի հզօր կարսեր կենացը :

Ուրախութեան ճիշերով, որոտընդուած ծափերով և սրտապին կեցցէներով պատասխանեցին ներկաները : Յուլոր գաւաթները պարպուեցան, երբ Տայփըն վերստին խօսք առնելով ըստ :

— Լսած էի թէ Եղիպատոս նշանաւոր է իր ճարտար արուեստագէտներով : Յիրափի շատ մը բաներու մէջ



3749-55



Հին եգիպտացիներ գոծառական կիսամբ
մերկայացնող պատկերներ:



անոնք կը դերազանցեն բոլոր միւս ազ-
գերը. վերջին ճամբորդութեանո ըն-
թացքին, սակայն, բախտն ունեցայ
ձեռք անցնելու հրաշակերտ մնառվի մը,
որուն նմանը ոչ մէկ տեղ տեսնուած է, և
ոչ ալ Եզիկապոսի անէնէն ճարտար ար-
ւեստագէտները երբեւէ կընան անոր
նմանը պատրաստել. Արուեստի աննը-
ման գլուխ գործոց մը, կը յայ-
տարարեմ, որուն մօտեցող արուեստի ոչ
մէկ գործ տակալին տեսնուած է երկ-
րիս վրայ. Արտօնեցէք, աղնիւ տէր,
որ այս երեկոյ պատիւն ունենամ Զեզի
ցուցնելու այդ հրաշալիքը:

Եւ դառնալով իր ծառաներուն,
Տայփըն հրամայեց սրահին մէկ անկիւ-
նը զետեղուած սնտուկը բերել
սեղանին մօտ և վերցնել անոր ծած-
կոյթները որպէսզի հարիւրաւոր լրյու-
թով փայլող ջահին լուսովը կարելի
ըլլայ նկատել այդ զեղարուեստական
գործին բոլոր նրբութիւնը:

Երբ սնտուկը մէջտեղ բերուելով
պապիրոսէ պատաստները վերցուեցան

բոլոր ներկաները հիացման և հրճը-
ւանքի ակամայ ճիշ մ'արձակեցին. Մե-
տաղէ շինուած սնտուկ մըն էր ան, զար-
մանալի նկարներով ու նշանագրերով
քանդակուած և թանկագին քարերով
դարդարուն: Նմանը չտեսնուած բան
մը, որ այնքան գրաւեց Տայփընի հիւ-
րերուն սիրտը որ բոլորն ալ զայն տ-
ւելի մօտէն քննելու փափաքով խըմ-
բուեցան սրահին մէջտեղը Բայց ոչ
մէկը համարձակեցաւ մօտենալ՝ իր
ձեռքերով շոշափելու անոր փալլուն մա-
կերեսը:

Օսիրիս իշխանավայել համեստու-
թեամբ ընդունեց թէ իր զիտցած ար-
ւեստագէտներէն ոչ մէկը կընար այս-
քան գեղեցիկ գործ մ'արտադրել, և
յայտնելով իր անվերապահ զնահատու-
թիւնը անոր գեղեցկութեան. շնորհա-
կալ եղաւ իր եղբօր որ զիտցած էր
հաճելի այդ ճաշկերոյթը այսպիսի ան-
նըման գեղեցկութեան մը վարելքին
առթած հրճուանքով վերջացնել:

= 132 =

Միւս հանդիսականներն ալ, իրենց
կարգին, չմոռցան իրենց հիացումը
յայտնել, երբ Տայփըն, նստարանէն
վեր ելլելով, կարծես զինիին ազդե-
ցութեան տակ, բարձրազաղաղակ յայտա-
րարեց թէ այնքան մեծ եղած էր իր
հրճուանքը Օսիրիսի բարեհաճ ներկա-
յութենէն և այնքան զզածուած՝ անոր
ազնիւ խօսքերէն, որ ի յիշատակ այդ
անմոռանալի երեկոյթին, կ'ուզէր նը-
ւիրել այդ հրաշակերտ մնառուկը ներ-
կաներէն անոր որ մարմնով և հասա-
կով ճիշդ ու ճիշդ պիտի յարմարէր
անոր տարողութեան,

Խանդավառ եռուզեռի անօրինակ
տեսարան մը յաջորդեց Տայփընի յայ-
տարարութեան, Ներկայ հանդիսական-
ները, որոնք բոլորն ալ գինովցած էին,
խուժեցին սնտուկին մօտ, և մէկը միւ-
սէն բարձրազաղաղակ պոռալով սկսան
վիճիլ թէ ո՛վ պիտի ըլլար առաջին
փորձողը:

Վերջապէս կերպ մը զտան առանց

կոռուի փորձելու օրուան բախտը, Մին
միւսին ետեւէն բոլորն ալ փորձեցին
սնտուկը: Բախտը ոչ մէկոն, եր ժըպ-
տէր, Այնքան փոքր երեւցող այդ սըն-
տուկը ամէնուն ալ մեծ կուզար: Հետա-
քըրքըութիւնն ու իրարանցումը իր գա-
ղաթինակէտին հասած էր երբ Տայփըն
խօսք առնելով գոչեց.

— Տէ՛ր արքայ, փորձեցէք դուք
եւսո, Զեր աննման վերարկուին վայել
սնտուկ մըն է այս, զուցէ մենէ աւելի
բախտաւոր ըլլաք....

Օսիրիս խնդաց եղած առաջարկու-
թեան վրայ, բայց տեսնելով որ բոլորն
ալ զինովցած էին իրենց հաճոյք մը
պատճառելու համար ելաւ իր նստա-
րանէն և մօտեցաւ: Բայց աւա՛ղ, ա-
ռանց նշմարելու այդ հրէշային քըմ-
ծիծաղը որ Տայփընին երեսին վրայ
զծուած էր, և կամ նկատելու անոր
աչքերուն մէջ փայլող դիւային բոցը,
և ակամայ դէպի սնտուկին կափարիչը
երկարող և կիրքէն դողդոջուն ձեռքե-

Ի՞ր, մնաւ մնտուկին մէջ և պառէեցաւ
կոնակին վրայ:

Հիսցման և զարմանքի երկրորդ և
աւելի անակնկալ ճիչ մ'արձակեցին
բոլոր անոնք որ տեսան թէ մնտուկը
ճշգորէն կը յաբմարէր Օսիրիսի հասո-
կին և լայնքին, կարծես յատկապէս ա-
նոր չափովը շինուած ըլլարու Ամէնը
ուրախ կը ծափահարէին, մոռցած այն
դերը որ իրենց բաժին կ'իյնար այդ-
ողբերգութեան մէջ: Միայն Տայփըն
արթուն կ'սպասէր արդ պահուն: Ա-
տենն էր ճակատագրական հարուածը
իջեցնելով առահովելու իր երազնելուն
իրականացումը:

Հաղիւ թէ Օսիրիսին կոնակը ուն-
տուկին յատակին դպած և ձեռքերը
կողերուն վրայ հանգչած էին, Տայփըն
կատաղի ուռոչտուքով մը իջեցուց ուն-
տուկին կափարիչը և ակնթարթի մը
մէջ կդպեց զայն:

Ներկանելէն անոնք որոնց յայտ-
նըւած էր օրուան խնճոյքին նպատակը

սթափելով զինիին առթած ժամանա-
կաւոր մոռացութենէն, իւրաքանչիւրը
իր պաշտօնին վազեց: Ունար մուրճ
և զամեր բերին մնաւուկին կափառիչը
աւելի ատուր զցելու համար: Ուրիշներ
հալած կապար թափելով կնքեցին կըդ-
պանքը և մնաւուկին կափառիչին ան-
կիւնները: Մինչ ուրիշներ պատրաստ
կ'սպասէին Տայփընի հրամաններուն:

— Հիմա, շալկեցէք: ուղղակի
գետը... գոչեց Տայփըն ահեղ ձայնով
մը, և զուք, աճապարեցէք սահմանա-
գլուխ ուը մեր բարեկամները կը սպա-
սեն ձեզի: Աւանդեցէք... մերն է Եղիպա-
տոսը....


Ամէն ինչ վերջացած էր: Վայր-
կենական այն իրարանցումը որ Տայ-
փընի հրամանները ստեղծեցին անցած
էր, և լուռ սրահներուն մէջէն Օսիրի-
սի դափաղք տարուեցաւ պալատին գե-
տափնեայ գուռը և սանդուխներէն վար
իջեցուելով քշուեցաւ դէպի գետին բա-
ցերը:

Արագընթաց հոսանքը անդամ՝ մը
երկուք դարձուց իր ծանր և անակնկալ
բեռը, և պտուտքով յորձանքներ քա-
շեցին զայն դէպի գլխաւոր հոսանքը և
քշեցին յառաջ...»

Հազիւ թէ մնտուկը զետին մէջ
տեղը հասնելով բռնուեցաւ ահեղ հո-
սանքէն, նեղոսի պղտոր ջրերէն ծագե-
լով երկինք բարձրացաւ բոցեղէն սիւն
մը, որ իր բոսորագոյն լուսովն ամբողջ
քաղաքը ցերեկուայ պէս լուսաւորեց։

Տայիրնի հետեւորդները մակոյկ-
ներ առած շատոնց շտապ հեռացած
էին, գետն ի վեր դէպի առհմանագլուխ
թիավարելով. մինչ ինքը, Տայիրն, զե-
տեղերք առանձին կեցած, ներքին հըր-
ճըւանքով կը դիտէր մնտուկին հոսան-
քէն քշուիլը, Բայց ի տես հրեղէն
այդ սիւնին որ ջուրէն երկինք կը բարձ-
րանար, և կը նշանակէր թէ Օսիրիսի
հողին, տակաւին ազատ, կրնար զինք
հրեղէն ձեռքով մը հալածել, Տայիրն
այդ առանձնութեան մէջ զգալով իր

ապիկարութիւնը, աղեխարչ ճիչ մ'ար-
ձակելով նետուեցաւ գետեղերք մնա-
ցած մակոյկներէն մէկուն մէջ, և սկսաւ
արագօրէն թիավարել դէպի վեր, յու-
սալով վերջապէս հասնիլ իր հետեւորդ-
ներուն ետեւէն, ինքինք դէթ մասամբ
մը ապահով զգալու համար։



ԻՍԻՍԻ ՀԾԿՈՒՄԸ

Մինչ այդ իսկս իր ներքնասունեա-
կին մէջ կ'սպասէր Օսիրիսի վերադար-
ձին, Գիտէր թէ իր տէրը պիտի չը-
կըրնար խնճոյքէն կէս գիշերին վերա-
դառնալ: Զափազանց յոզնած կ'զգար:
Կ'ուզէր քնանալ, բայց հաղիւ թէ աշ-
քերը կը դոցէր, ահա ահաբեկիչ երադ-
ներ կուզային խանգարել իր հանգիստը,
տանջել իր միտքը և ջլատել իր ու-
ժերը: Հակառակ զգացած տկարու-
թեան, իսկս կ'աշխատէր արթուն մնալ
աղատելու համար այդ քստմնելի երադ-
ներէն որոնք կը ցնցէին իր ամբողջ էու-
թիւնը: Կրկին ու կրկին կ'երեւակայէր
թէ արիւնոտ մշուշ մը կ'իջնէր իր վրայ:
Վերջապէս բոլորովին ուժասպառ ին-
կաւ նստարանի մը վրայ, քնացաւ և
երկար ատեն մնաց այդպէս աւելի իր
կրած հոգեկան տանջանքէն նուզած
քան թէ լնական քոնով մը քնացած:

Զէր զիտեր թէ որքան քնացած էր
երբ նոյն երազներու կրկնումէն, նոյն
մեռելային ուրուականներու հալածան-
քէն և մաքին վրայ ճնշող նոյն
մտացածին արիւնոտ մշուշէն աանջուած
բացաւ աչքերը: Վերջին անգամ մը
ալ բաց պատուհանէն իր ականջներուն
հասան Տայփերնի զինովցած հիւրերուն
պոռչառուքները, որոնք, այս անգամ
շատ աւելի անախորժ, շատ աւելի ան-
տանելի կը թուէին իրեն:

— Ոհ ինչո՞ւ զնաց, ինչո՞ւ զնաց
անոնց մօտ: Գիտեմ թէ երբեք չէր
ախորժեր անոնց անկիրթ, անբարտաւան
կեցուածքէն, ինք անձամբ կը պատմէր
թէ խմելով անզգամ անսասուններ կը
դառնային, զուրկ բանականութենէ և
մարդկային բոլոր ազնիւ զգացումնե-
րէ.... Ըստ թէ կէս գիշերէն առաջ
պիտի վերադառնար... բայց տակաւին
ճաշկերոյթի լրանալուն ոչ մէկն նշան և
արդէն կէս գիշերը շատոնց անցած է....
Այս գիշեր, մանաւանդ հետը մէկն ալ

= 140 =

չունէր, և որքամն անմտօրէն ես ալ մէ-
կը չղրկեցի. Եթէ իրեն բան մը պա-
տահի՞... Ոհ երկի՞նք, ներեցէք ան-
հոգութեանս...: Բայց ո՞վ պիտի ե-
րեւակայէր թէ Տայփըն կրնար իր եղ-
րօրը գաւաճանել անոր տան մէջ, տ-
տեն մը մանաւանդ ուր անոր բարիքները
կը վայելէ տակաւին: Ո՞հ վերադար-
ձիր ինձ, տէր և կեանքդ իմ Օսիրիս...

Եւ աքնութենէն ու մտաւանջու-
թենէն ընթարմացած իր ջիղերը, ան-
կարող զինք կանգուն պահելու, տեղի
տուին անոր մարմնոյն այլեւս զգալի
ծանրութեան տակ և Խօս անգամ մըն
ալ ուշաթափ ինկառ գետին, արտասա-
նելով իր ամուռնին անունը:

Երբորդ անգամ մըն ալ Խօսի աշ-
քերը պարուրուեցան արիւնոտ այդ մը-
շուշով որ այդ զիշեր կը համակէր իր
ամրող էութիւնը, և երբ Տայփընի
յարկաբաժինէն եկող վերջին խելառ
պուշտուքը լսելով ընդուառ ստքի ելառ,
ահա իր առջեւը տեսաւ Օսիրիսը, որ

գլխէն մինչեւ ոտքերը արիւնածածկ
ձեռքերը վեր դէպի երկինք բարձրա-
ցուցած կը նայէր իրեն՝ աշուտուալից
աչքերով:

Խելակորոյս ամոր հասած գժբախ-
տութեան իրեն առթած ցաւէն, Խօս
սրտաւուչ ծիչով մը խոյացաւ հոն ուր
կարծեց տեսնել իր ամուսինը, փորձեց
զրկել զայն, բայց իր թեւերը պարա-
պութիւնը միայն զրկեցին...: Խօս կ'ե-
րազէր տակաւին:

Ու իրեն համար սկսաւ անվերջա-
նալի նոր շրջան մը անձկանօք սպասման
վերադարձին իր տիրոջ, որ, աւա՛ղ, այդ-
վայրկեանին, եղբայրադաւ ձեռքերով
իր վերջին շանչը պիտի աւանդէր:

Անհասկնալի, սաստիկ ցաւով մը
համակուած Խօս ուշ դրած կ'ունկնդրէր
հեռուէն, Տայփընի ճաշասրահէն
եկող այդ բարելոնական աղմուկին մէջ
յուսալով գտնել նօթ մը իր սիրեցեալ
ամուսինէն:

Վերջապէս աղմուկն ու ժխորը

դագրեցան և պալատին պատերուն տառկէն հեղ նազանքով մը հոսող նեղոսին վրայ թիերու ձայներ լսուեցան:

— Ամէն ինչ վերջացած է, հիմայ կուգայ, իսիս միխթարեց ինքինք:

Այդ պահուն հրեղէն սիւն մը նեղոսէն վեր բարձրանալով լուսաւորեց ամբողջ քաղաքը:

Իսիս վաղեց պատուհան, և իր նախազգացած վախերը հազարապատկրուած արտասուալից աչքերով և շնչառ դիտեց եղերական այդ տեսարանը որ կը բացուէր իր աչքերուն առջեւ, Տեսաւ ծայրինը որ պալատին գետափնեայ գըրան սանդուխներէն ինքինք նաւակի մը մէջ նետելով սկսաւ գետն ի վեր թիավարել խենթի մը նման:

Քիչ յետոյ նեղոսի վրայ լսուող թիերու ձայներն ալ բոլորը մարեցան ու թեփէ քաղաքը վերստին թաղուեցաւ լութեան և խաւալի մէջ:

Ալ տարակոյս չկար որ Օսիրիս առնըւած էր իրմէն, Հրեղէն այդ սիւնը

որ գետէն ելլելով դէպի երկինք կը բարձրանար ուրիշ բան չէր կրնար ըլլալ եթէ ոչ իր ամուսնոյն հոգին, նոյն ինքն Բայէն շնորհուած: Բայց իսիս չէր կրնար, չէր ուզեր հաւատալ թէ իր այնքան արի, այնքան քաջ և բարի ամուսինը եղբայրասպան ձեռքելով մահուան պիտի զատապարտուէր: Զայն անդամ մըն ալ տեսնելու, անոր թեւերուն մէջ անգամ մըն ալ շոյուելու, անոր ներկայութիւնը, տեսքը՝ անդամ մըն ալ վայելելու փափաքին սաստկութենէն մղուած, իր բանականութեան ցուցմոնքներուն զէմ ծառանալով, իսիս երկար ատեն սպասեց պատուհանին առջեւ, մթութեան մէջէն յաւալով տեսնել լուսաւոր հետքը անոր զալստեան, որ այլեւս պիտի չվերագատնար իրեն: Որովհետեւ Յոիրիս, մեծազօր արքան Վերին և Վարին եղիպտոսներու, մեռած էր, զոհուած եղբօր մը ատելութեան և նախանձին:

ՄԵՐ ՅԱԶՈՂԴ ԹԻՒԻՆ ՄԷՋ

ԿԱՐԴԱԼ

ԹԵՓԵՒԻ ԳՐԱԿՈՒՄԸ

ԽՍԻՍԻ ԱՅԼԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ.

Այծամարդերու Պատմութիւնը, Ենճ.

ՊՈՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ, Հորրորդ շարք, հատորներ
36 - 48, մամլոյ տակ են եւ կը հրատարակուին յաջոր-
դաբար : Փատու գրավաճառներու եւ Յրուիչներու մօ:

Հասր ձեռքէ 1 Ե.Գ.

ԿԱՆԽԻԿ Բաժանորդագրութիւն 12 թիւը 10 Ե.Գ.

Արտասահման 12 թիւը 10 Ֆրանգ կամ 50 սկնը

Հասցէ՝

“SAHAG - MESROE
25, Sharia Tewfik, Ca

ՀՀ Ազգային գրադարան



NL0376182

73.302

|*|||



ՏԱՐԱՆ «ՍԱՀԱՐԱ-ՄԵՍՐՈԲ»

SAHAG-MESROB PRESS

25 SH. TEWFIK, CAIRO